

այլ սոսկ զգայական գաղափարին տեսակետով կը նկարագրէ նիւթ մը : Բնադիրական և աստղաբաշխական նիւթոց մէջ տարբեր ոճ մը չի բռնեք քան ի պիցարանականն : Արդիօք ևս և ի պատմականն : Զունիմք հաստափէր զայդ ասպացուցանելու : Բայց զնոյն կը պահանջէ իւր սկզբունքն : Որովհետև նկարագիրն պատմական դիպոց՝ գոնեայ առերևոյթ ներուճ, հնար է թէ այլ դիպուածոց՝ և ճրջ մարտութեանց նկարագրին հետ սերտ կապակցութիւն ունենայ, նոյնպէս և դիցարանական նկարագրից, և մանաւանդ եթէ ժողովուրդն այն դիպուածոց իբր յատկանիչ կամ օրինակ հաստատեք է գանձոք : Այս ստոյգ է որ նախնի հայք նախ քան զհերձուածն՝ ունէին թէ կանտոնական գրգռել և թէ սուրբ ներշնչման հաստաքը կ'ընդունէին, այլ առանց աստուածային ազդեցութեան ի մաստը մեծցընելու, և իրենց գաղափարին շափազանցութեամբ՝ սուր փրոց աստուածային ազդեցութեան վարդապետութեանը և նորա ուղիղ մեկնութեան առջև մեծ վտանգ մի պատրաստելու :



Ո Ղ Ջ Ո Յ Ն Մ Ը

Ա Ռ Ն Ո Ր Լ Ո Յ Ս Ն

ԱՐԻՉԱՆԴԻՈՆԻ ՄԷՋ ՆՈՐ ԼՈՅԱ ԺԱՂԵՂԱՆ : այս ինքն՝ անցեալ տարի ծագածն այս տարի իւր գոյնը փոխեց : — Լոյսը գոյն ունի՞ որ փոխէ : — Հապա ի՞նչ բռնմ. եթէ զգեստ ունենար, կ'ըսէի՝ թէ զգեստը փոխեց : Բայց ինչու զարմանալ : Լոյսը թուրքիոյ հայոցս մէջ՝ զլիաւորապէս ի Բիւզանդիան՝ ըստ ժամանակին եւ ըստ պարագային ամէն գոյն կ'աւանտ, նկարչական զոյնք. մինչև անգամ սեւն ալ, որպիսի էր յառաջագոյն Լոստոյ գոյնը, որ այժմ փոխուելով՝ եղաւ «գգայնիկ» գոյն մը, նուրբ, թեթեւ, բիւ-

զանդական : Այս երանգն յառաջ կու գայ բաղադրութեամբ բիւզանդացոց միայն ծանօթ քանի մը ներկոց, որք հագնենբա քրտարսի ձեռքով քառցիկ նօրեքով բերել տրուած են սալունի կեանքէն, սիրտերու յոռաւտերէն, քաբախուներէ եւ մեզ ծանօթ զրականութեան անծանօթ ուրիշ աշխարհներէ :

Յարգ տեսած եմ՝ երկու պրակ նոյն թերթէն, երկուքն ալ զբեթէ նոյն գունով : Գրեթէ՛ ըսի, վասն զի առաջնոյն մէջ Լոյսը մը կ'երևի բան մ'ընել կարծուելով : Եւ երկրորդին մէջ այդ Լոյսը իսկ աւելորդ կը համարուի. ասկից կարծեմ՝ դիւրին է գուշակել յաջորդաց համեմատական վիճակը : Յիշեալ երկուքը ներկայացուցին ինչ լուսոյ ճշգրիտ նկարագիրը : Արեւու շողողուն առուակ մը մտեք է պատուհանէդ ներս, եւ լցեք սենեակի պայծառութեամբ. ել փակէ փեղիկ, ի՛նչ մնաց հոն. — ոչինչ : Բայց Լոյսը, թարթափէ ժամերով՝ թէ կ'ուզես՝ իւր փայլվիլուն էջերու մէջ, յետոյ փակէ զայն. ի՛նչ մնաց մնացդ մէջ. — ոչինչ : « Ազգային, զրական, գիտական եւ քաղաքական հանգէս » մ'է այդ . . . շարագորին վրայ, — սովորական բանաձև ուրիշ շատ մը թերթերու. — ուր իմ խոնարհ կարծեօք աւելի յարմարագոյն և հետաքրքրական կը լինէր գրել՝ « ոչընչաբանական հանգէս » :

Այդ թերթը կարգացողը կը կարծէ տեսնել խումբ մ'անձինք, որոնք երկարամեայ ազլամոյլին բանտերէ հազիւ ի շոյս ելած, վազեր եկեր են իրենց հին գրօսանաց մէջ թաղուելու : Այժմարդիկ, ուրիշ տեղ չկար ձեր « ապրանքներ » կազմելու, ձեր « երաժշտական ելեւէջար » թիկնաթուները՝ դնելու՝ « հանգիստ հանգիստ օրօրուելու », և ձեր Ուերով սկսած փափկիկ « վէպիլտան » գրուցարութիւնքը փոխանակելու : Այդ հանգիստ մէջ գտաք « մթնալարտ մը բոյրերով լիցուն, սիրուն տամբեր եւ փայլուն գավախիներ, փոչքան, մագոչքան հեշտօրօր, խանդավառ գատրիչը, խեղանոր (քաղաքի) համբուած եմ » վաչար : Չիզ բաղանիք պակաս էր, որ այդ թերթի մէջ եկեր « սաբար սիթանն լինելու մէջ՝ բազմացին վրայ արեւելեան

մեղկութեամբ փռուած », ձեր « կլկլակին
 զուգուռն ու ծուխի պարսյրները » կ'ըմբռնի-
 նէք : Այ, դուք ո՞ր ուսաք՝ թէ օրագրու-
 թիւնը դահլիճ է, բաղանիք է : Մեր աշ-
 խարհաց մէջ օրագրութեան նպատակն է ու-
 ղիշ բարը, գիտութիւն եւ քաղաքակրթու-
 թիւն սփռել. եւ ո՛հ, որչափ կարօտ է ազգն
 ազոր : Եթէ այդ բանին յարմարութիւն չու-
 նիք, — եւ ավէն մարդէ սլ կը պահանջէ
 զայդ, — ինչնու հրապարակ կ'ելնէք. կը կար-
 ծէք թէ բոլոր մարդիկ ձեր շրջանակի՞ մէջ
 կ'ապրին :

Մենք անզգար կը բռնադատենք զվեց
 փոխելու մեր համոզումն ձեր վրայ, եւ դուք
 կը բռնադատէք նոյն համոզման մէջ մնալ :
 Գիտենք՝ թէ ի Բիւզանդիոն կան գրական
 նութեան եւ օրագրութեան պատիւ բերող
 արժանատր ոչ սակաւ անձինք. եւ կը զար-
 մանանք՝ թէ ինչո՞ւ անոնք չեն կանխեր քան
 զվեց եւ հասկցներ իրենց ստուար խումբ
 մը քաղաքացեաց, թէ հայ ժողովուրդը չի
 կրնար զարգանալ « ֆրանսական սալոննե-
 րու » օպականեալ խեղդիչ մթնոլորտով, ա-
 բեւելեան բաղանեաց հոտած շողիներով,
 կլկլակի թմրեցողիչ ծխով, Պլալուի մեղկիչ
 երգով, իրենց « երազներու փունջերով », «
 թափօր ու ճեմակ պատարներնրով », «
 օտուտով տարիներու (եւ իրենց շարա-
 դրած հատուածոց) անձանոթին մէջ », «
 կարօտի հուրքերով », « գահալէժ բազ-
 կերակով » եւ այլ անիմանալի երազաբա-
 նութեամբք. թէ հեշտական պատկերներ եւ
 բառից անիմաստ կուտակութիւնք — բանաս-
 տեղութիւն կոչուած — թերեւ կը զուար-
 ճացնեն զմանա, այլ սնունդ չեն կրնար լի-
 նել ի լուսաւորութիւն նկրտող ժողովրդեան
 մը. թէ բիւզանդացի հայութեան այդ ծանօթ
 խումբը զէթ այսուհետեւ պարտի այլ համոզ-
 մանց հետեւել քան իւր բնականից ժողո-
 վուրդը, եւ թողլով ի բաց ասիական թանձր
 սխորժակները եւ զաղիական պղպղակային
 թեթեւութիւնքը, կազդուրուիչ հաստատուն
 զգափարներով, ողջ քաղաքականութեամբ,
 հիմնաւոր գրականութեամբ, եւ լուրջ հասկա-
 նալի բարբառով՝ զբաղիլ ընկերական լուրջ
 խնդրովք եւ մեր ազգին բարոյական ցաւե-

րով : Ազգն անզգար յառաջադիմութեան
 ճիգեր կը գործէ, եւ ազոնք անոր մէկ ոտնն
 բռնած յետ կը քարշեն : Մինչեւ երբ :

Իսկ սա բիւզանդական սալոններու յա-
 սուակ՝ ֆրանսական բաւերով, ֆրագներով եւ
 ֆոյսիչներով հիւսուած original լեզուն,
 որ նոր լուսոյ *toilettre* կը կազմէ, շատ կառ-
 դէպ է, եւ լաւ *déchiffre* կ'ընէ նոյն օակա-
 նը շարագրող *sociétés* ուղեղային գրու-
 թիւնը : Եը հարցնեմ. *casin* ո՞նքու լեզու-
 կան կալանբօխ ի՞նչ գործ ունի « գրական »
 հանդիսի մէջ. զայդ թող պահեն *causeries*
 բու եւ սուտաններու մէջ *esprit* եւ *humour*
 գործածելու. թող պահեն քունֆեռաններու
 իրենց ծանօթ բիրբու առջեւ, *parysages* ներու
 եւ դասպոններու այցելութեանց, քրամկէնե-
 րու մէջ իրենց բարեկամաց մտա մտա պօժ-
 ժուրը մաղթելու . . . Խեղճ մարացիներ .
 եթէ այդ զմտտիրտ գաղտերէնը չլինէր, սո-
 վալլուկ նուազած բնկած պիտի գտնէինք զձեզ
 փողոցաց մէջ :

Լուսոյ նման կան դեռ ուրիշ շատեր, որք
 օտար բաւերն այդպէս եւրոպական գրով (ինչ-
 պէս եւ յասուկ անուանքը) կամ հայ նոս-
 րով խառնելով մեր լեզուի մէջ, հանգիստ
 կը լինին՝ թէ հայերենի դէմ չեն մղուան.
 չեր. ինչո՞ւ. որովհետեւ այդ օտար կամ աար-
 բեր գրով կ'իմացնեն՝ թէ կամաւ կը գոր-
 ծածեն զանոնք : Գիտես՝ թէ թոյնը կը մա-
 հացնէ. եւ այդ գիտութեամբ եթէ առնուս
 զայն՝ չես մեռնիր, վասն զի կամաւ առիր :
 Սակայն ըսէք եւս՝ թէ օտարտին կամաւ
 ինչո՞ւ կը գործածէք : Կը լռէք. բայց պատ-
 ճառն յայտնի է. որովհետեւ հայը գործա-
 ծելու անկարող էք, տգետ էք. եւ եթէ ըն-
 թերցողներս տգետ համարելով հայերենի՝ կը
 գործածէք օտարը, կրնակի սգէտ էք : —
 Դեմելով փակագիծը, դառնանք առ Լոյսը՝
 բարեւա մնա ըսել :

Օրագրեր կան՝ որոնք իրենց ինչ ինչ թե-
 րութեամբք հանդերձ կը մասուցանեն մեզ
 զրական եւ ընկերական օգտակար ծառայու-
 թիւններ : Լոյսը՝ զէթ իւր ստալին շրջանի մէջ
 եւ ի սկիզբն երկրորդին այնպիսի է, որ եթէ
 օր մը յանկարծ մարի, ոչ ոք պիտի իմա-
 նայ. ինչպէս եւ ծագիլն ալ դեռ գրեթէ այ

որ գիտէ : — Է՛ Լոյս , կամ՝ պոյնդ փոխէ կամ՝ առուշոյ :

Հ Ն Ք Ե Ր Տ Ա Ս Ե Ր

Զմիտմիս 1 Նոյեմբերի



ՍՈՒՐ Հ Ա Ր Ց Մ ՈՒ Ն Ք

ՆՈՐ Հ Ա Ր Ց Մ ՈՒ Ն Ք

1. Մ. ԽՈՐԵՆԱՅԻՆՅԵ ԵՒ ԿՈՐԵՆԱՆ ԳԲՈՑ ՄԷՋ ԳՏՆՈՒՄՍ ՀԱՅՊԱՏՄԱԿԱՆ ՄԷՋ ԿՆՏՆ

Մեր զրոց գիտեմ բաւական տարի վերջը, ուսումնական կարեւոր խնդրոյ մի պատճառաւ, ս. Մեսրոպ կ'ուղեւորի ի Կ. Պոլիս իւր մի քամի աշակերտներով : Սոյն ճամապարտութեան միջոց՝ Մեխտիմէ քաղաքը կը համդիպի, եւ այն տեղ կը թողու իւր աշակերտները, որոց գլխաւորն էր Ղեւտնդէոս կամ ս. Ղեւտնդ երէցն, եւ կը յամծմէ զամռնք մոյծ քաղաքի Ակակիոս եպիսկոպոսին, իմպէս կը վկայեն զայս Կորիւմ (տպ. Չենեստիկ, 1894, էջ 27) եւ Մ. Խորենացի (Գ, Ծէ) : Սոյն պատմագիրք, շարունակելով ս. Մեսրոպայ ուղեւորութեան պատմութիւնը՝ կը հասցումեն զայն մինչեւ ի Քիւզմոզիոն, ուր կը մերկայանան Քէճորոս Բ կայսեր եւ Ատտիկոս հայրապետին . եւ վերջինս կը ձեռնադրէ զս. Մեսրոպ եկեղեցիակոթիկոս (Չոր.) կամ եկեղեցիասոցիկոս (Մ. Խոր.) :

Արդ տյն պատմութեան մէջ յայտնապէս վրիպակ կամ հակասութիւն կայ . որովհետեւ տոյգ եւ վաւերական պատմութիւններէ զիտեմք՝ թէ Ատտիկոսի հայրապետութեան միջոցն կ'իմկնայ յամս 406-425 կամ 426, իսկ ս. Ակակիոս եպիսկոպոս եղեր է Մեխտիմոյ յամս 431-438 . որով յայտնի է թէ սոքա երկուքն չէին կարող ի միմէ ժամանակի միանգամայն եպիսկոպոս լինել, միմ Քիւզմոզիոնի եւ միւսն՝ Մեխտիմոյ :

Այդ ի՞նչպէս կարելի է քաջատրել կամ լուսաբանել՝ մոյն դիպաց ժամանակակից՝ մեր երկու պատմագրաց մէջ եւս զտնուած տյն դժուարեմ կէտը :

Զ. ԿԵՐԱԿՈՒՐԳ ԱՒ ՀԻՆ ՀԱՍՍ

Զգիտեմ թէ մեր ազգագրական — հնախօսական մասնագէտք ըմա ուշ դարձուցնր են այս մասին, թէ մեր մախմեաց ժամանակ ի՞նչ տեսակ կերակուրներ, խորեղէնք, ամուշք, եւ այլն, գործածականք էին, եւ ի՞նչ ամուռներով կը կոչուէին : Արդեօր հին ժամանակներու տընտեսական կեանաց խաճարարութեան հետք կամ մշմարք կ'երեւի՞մ արդի ժողովուրդեան տնական սովորութեանց մէջ :



ՊԱՏԱՍԻԱՆ

Բ Ա Ջ Մ Ա Վ Ի Պ Ի Ս ՈՒ Ր Հ Ա Ր Ց Դ Ա Կ Ի Ն

1. ԱՇԽԱՐՀԱՐՔԻ ԵՒ ԳՐԱՐՔԻ ԽՆԻՐ

(Զ. Կատտասիան յանուարի Մոսկուայի արքային հարցման) .

Կարգացի հետաքրքրութեամբ Բուզնդէոյ փետրուար, ապրիլ և օգոստոս համարների մէջ զետեղուած պատասխանները, աշխարհաբարի և գրարարի խնդրի նկատմամբ . կը փափազէի այստեղ և իմ համեստ կարծիքը յայտնել՝ հրախրելով ընթերցողի ուշադրութիւնը այս ամենակարևոր հարցի վրա . Պէտք է ասել, որ այս խնդիրը այնքան բարդ է և ծանրակշիւ, ներկայումս զրուած այն տեսակ պայմանների մէջ, որ դեռ պահանջում է և հարկաւոր է հրա կենսական լուծման և իրականանալու համար՝ լուրջ և բազմակողմանի քննական ուսումնասիրութիւններ՝ լաւ քե-